

Պիտի տեսնես լաւ թէ ինչո՞ւ գատուած են Այս չարքերն, և թէ ինչո՞ւ նուազ ցափոտ Պատժէ զիրենք արգարութիւնն Աստուծոյ : « Արփիդ ²⁴, որ բիծն ամէն աչքէ կը պարզես, Այնպէս զիս գոհ կ'ընես երբ ինչ կը լուծես, Որ գիտնալու չափ կ'ախտորժիմ երկբայիլ : Բըշիկ մը դեռ ետեւ դարձիր, ըսի ես, Հոն ուր ըսիր ²⁵ թէ կ'անարգէ զարութիւնն Աստուծոյ՝ վաշխը, և հանգոյցը քակէ » : « Իմաստից սէրն ²⁶, ըսաւ, յայտնի կը ցուցնէ Հասկըցողին զայն, ոչ լոկ մէկ մասին մէջ, Թէ բնութիւնն ինչպէս իր ընթացքը կ'առնէ Աստուածային մըտքէն և իր արուեստէն : Եւ եթէ լաւ Իննարանութեանը ²⁷ նայես, Պիտի զըտնես, առանց շատ թուղթ դարձնելու »

24. Ով արեւակ, լոյս իմաստութեան, որ աւելն միտքեանս մտքերը կը լուսաւորես, այնպէս կը զոհացընես զիս՝ երբ իմ տարակուսները կը լուծես : որ գիտնալու չափ կը սիրեմ տարակուսել, որպէս զի լսեմ քու իմաստուն պատահաններդ :

25. Հմտ. տ. 50 :

26. Իմաստասիրութիւնը՝ շատ աեղիբ կը սորվցընէ թէ ինչպէս բնութիւնը յառաջ կուգայ աստուածային մտքէն և իւր արուեստէն : Ըստ Պառուսեականի, արուեստը նախ Աստուծոյ մտաց մէջ է, յետոյ բնութեան. և ապա մարդուս մտաց մէջ :

27. Արիտաստելիս :

28. Արուեստը զուտոր է բնութեան, բնութիւնը զուտոր է Աստուծոյ. ապա ուրեմն իմանութեանը արուեստը թոռն կրնայ ըսուիլ Աստուծոյ :

29. Բնութեանն և արուեստն. Իրենցոց զբեխտեցընն ասոնք են. « Եւ սոս տէր Աստուած զմարդն զոր արար, և եզ զնա ի դրախտին փափկութեան գործել զնա և պահել... » քրտամբ երեսաց քոց կերիցես զհաց քո » :

30. Վաշխառուն Աստուծոյ գծածէն տարբեր ճամբար էլ բռնէ : Չընչուեիր իր ուսելիքը և չի բազմացընիր իր հարստութիւնը՝ երկրագործութեամբ հարստութեամբ և կամ վաճառականութեամբ, այլ քրտամով և ուրիշներու զըտմիքով :

31. Կեցած էին Անաստաս պապին դամբանին քով. տես տ. 6 :

32. Չկանց համատեղութիւնը. — Սայրբ. մեծ Արլը. — Արգեաստես, հովհաննիսյան արեւմտեան և նաեւ այն կողմը՝ ուրիշէ կը փչէ : — Այս խոսքերով ըսել կ'ուզէ որ արշալոյսը կը սկսի : Տանդէ տաք ժամ անտառին մէջ անցուց. միջնադին դժուրք մտաւ. կէս զիշերուն՝ աղաներուն պարունակը : Պղտատներ քաղաքը կը մանէ՝ արեւազայլին : Եւ ահա առաջին օրը լմնցած է :

Որ բընութեան կը հետեւի ձեր արուեստն Որչափ կըրնայ, աչկերան ինչպէս վարպետին. Որով գո՞գ թոռն ²⁸ է Աստուծոյ ձեր արուեստն Այս երկուքէն ²⁹, եթէ դուն լաւ կը յիշես Մընընոց զբրբիս առջի զուխներն, հարկ է որ Մարդիկ իրենց կեանքն առնելով զարգանան : Եւ զի ուրիշ ճամբայ կ'բռնէ վաշխառուն ³⁰, կ'արձամարձէ բնութիւնն յինքեան և յաստուծուն »

Իր յոյսն ուրիշ բանի վըրայ զընելով : Այլ ³¹ հետեւէ ինծի, քալել կ'ախորժիմ, Չի կը կայտուն հորիզոնին վրայ Չըրունք ³², Եւ Սայրբ մօտ Արգեստեի կը զըտուի. Եւ սակից շատ հեռուն ժայռէն պիտ' իջնենք :

Շարայարեղի



Փ Ի Տ Ի Ի Թ Ի Ի Ե Ե Ի Ի Ի Տ

Քաղաքակրթութիւն և գիտութիւն եթէ իրարու հետ զոյգ ընթանան, այն ատեն մարդկային նիթական կեանքն կը վայլէ բարութիւն և երջանիկութիւն : Եւ դարուս յառաջադիմական պատմութեան վրայ հայեացք մը կը բաւէ, տեսնելու համար՝ թէ մարդուս կեանքն որչափ օրբքօտօրէ հանգստութեան սահմանին մէջ մտեր է : Եւ յիրուսի, այժմ գիտութիւնը ամէն բանի մէջ կը մտնէ, ամէն տեղ ինքզինքը կը ցուցնէ : Միթէ՛ գիտութեանց և գիտեալու արգիւնը չէ՞ն շուրջիկաւ ցամաքներու վրայ սուրալը, հեռախօսով մեր խօսքերը քաղքէ քաղք լսելի ընելը : Ելելարականութեան արգիւնը՝ հեռագրով է որ աշխարհէ աշխարհ վայրկինի մը մէջ հաղորդակցութեան կը մտնենք : Եւ զենանով՝ բանի մը օրուսն միջոցին մէջ ողկիանոսնեք կը կտրենք, երկրագունդիտ շրջանը կ'ընենք : Մեր պապերը երջանիկ կը համարէին զիրենք, եթէ գիշերները կարենային առատ ձէթ ունենալ կամ ճարպամտով լուսաւորել ընտանեկան յարկը. մինչդեռ հիմակ, տեսակ տեսակ փառասօր լոյ-

սերով կը լուսաւորուին մեր սենեակները ,
 գահիճները , նոյն իսկ փողոցները , հրապա-
 րակները : Շէնքեր , աշտարակներ , կամուրջ-
 ներ , Սուէչներ . Մոն—Սէնիներ , Սէն—Կո-
 թարներ ամէն ալ շափազիտութեան և ուս-
 ման կնիքները ունին իրենց շեմերուն վրան .
 մէկ խօսքով մարդկային կեանքը շատ և շատ
 բարեփոխուեցաւ գիտութեան և գիւտերու
 շնորհիւ :

Քաղղիայէն Անգղիա անցուարձը դիւ-
 րաւ կ'ըլլայ . 1, շոգնաւով . 2, ելեկ-
 տրանաւով . 3, բնդոժիկայ նաւով . 4, ծո-
 վային հծծեյանիւով . 5, բնդոժիկայ գետ-
 նուղիով . 6, օդապարիկով . 7, թռչող գոր-
 ժիւով : Նոյն իսկ մտածուած և հաստատել
 կամուրջներ՝ անոնց վրայէն քայլընել շոգե-
 կառք , կամ ելեքարական երկաթուղի , կամ
 պարաններով օդային կառք :

Երկու ափունքէն նշաններով խօսելու գրու-
 թեան յաջորդեց արեւագրութիւնը , յետոյ
 հեռագիրը , հեռագրին մրցակից հանդիսա-
 ցաւ հեռախօսը : Այնով հեռագիրը երկուքն
 ալ գերազանցել կը ջանայ՝ բայց անթել հե-
 ոսխօսը թերեւս յաղթանակէ :

Գիտութիւնը և գիւտերը կը դիւրացնեն
 ձեռագործ աշխատութիւնը , վաճառականու-
 թեանց յարաբերութիւնը և օրըստօրէ անմը-
 շակելի երկիրները արգաւանդ կը դարձնեն :

Նորանոր բնութիւններ , նորանոր դիտա-
 դութիւններ և փորձեր , մարդկանց խել պի-
 տի տան բնութեան ծոցէն այն թազուն
 գաղանիքները , զօրութիւնները՝ որոնք բնու-
 թեանս Հաստիչը դրած է ան՝ յօգուս մարդ-
 կութեանս : Զանոնք ձեռք բերելու համար՝
 հարկ է որ իմացականութեամբ օժտուած
 գերբնականին պատկերը՝ ջանայ շահաբեր
 ընել իւր ընդունած տաղանդը՝ զրադի գի-
 տութեան , գտնայ գիւտեր :

Ամէն քրիստոնեայ ազգ՝ ունին իրեն մեծ
 կամ փոքր գիւտեր յոգացող հանձարները .
 որովհետեւ յառաջդիմական գիտութիւնը և
 քրիստոնէութիւնը՝ քոյր և եղբայր են՝ միա-
 սին կ'ընթանան և ընդհանրապէս մեծ բա-
 րեպաշտ անձինք կ'ըլլան նաև մեծ գի-
 տուններ :

Գիւտերու շնորհիւ մեր կեանքը յերաւի

երկնցած է՝ թէպէտեւ մեր կենաց տարինն-
 րը՝ մեր նախնեաց կեանքի տարիներէն ա-
 ւելի չեն : Սակայն կենաց երկարութիւնը
 տարիներէն չի կախուի , այլ քիչ ժամանակի
 մէջ շատ գործ տեսնելէն : Մեր մեքենաները ,
 գիւտերը , երկրագործութեան , բժշկութեան ,
 վիրաբուժութեան , ձարտարարուեստից յա-
 ռաջարկմութիւնքը , և այլն , սպալոցոյցներ են
 մեր ըսածին :

Շատ երկայն կ'ըլլար թէլ Եւրոպական
 ազգաց , և նոր աշխարհի բնակչաց այս դա-
 րուս մէջ ունեցած մտաւորական զարգաց-
 մանց և գիւտերուն մանրակրկիտ ծանօթու-
 թիւնքը ներկայացնելինք աստ : Քոհ կ'ըլ-
 լանք միայն համառօտիւ խօսել մարդկային
 ընկերութեան՝ երկրիս , ծովու , օդոյ և բնու-
 թեան ուրիշ իրաց մասին տարած յաղթա-
 նակաց վրայ , և անոնց պատմութիւնը ընել
 վերջը , քանի մը խօսք ալ ըսել , այս յետին
 տարիներուս մէջ գտնուած նորանոր գիւտե-
 րու մասին :

Շարաշարելի Է. Ն. ՏԵՐԱՅՈՒՆԱՆ

ՅԵՐՈՎԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

REVUE DE PARIS (1/10. 99). — Խտալացի
 ազգին վրայ տեղեկութիւնք , յօդուած G.
 Gastinelի . Յօգուածագիրս կը սիրէ իտալա-
 կան ժողովուրդը , և անոր վրայ թաղմութիւ
 րնական տարբիրութիւններ կը գտնէ . Հա-
 վար երկու հարիւր ֆրանք կը արձըրով պաշ-
 տօնավարաց , պանդկապետաց , վարսափի-
 րայից , խանութպանաց մէջ կը գտնուին ի-
 մաստասերներ , քաղաքագէտներ , հասարա-
 կաց գործոց անձինք : « Իւրաքանչիւր ոք
 պարզմտութեամբ և անջան կերպով ինքնի-
 րեն համար գաղափարներու և զգացմանց
 տեսարան մը կը յօրինէ . ամէն ոք կը հնա-
 րէ իրեն կեանքը և գայն հասարակաց կը
 պարզէ , զոհ է իրեն մտաց մէջ ծած գա-
 ղափարնեքով , զգայուն է թէ՛ ամէն բնական
 բարեաց և թէ՛ ամէն չարեաց , օրհնելով Սի-
 կիլիոյ ընտիր գէնին , Նէպօլոնոյ ստանառե-